

ԿՐՈՆԱԿԱՆ

ՏԷՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈՔՔԸ

Գանք մեր մտադրութեան երկրորդ մասին, որ էր այս հայցուածին իւրաքանչիւր բառերուն իմաստներն ու տարրեր նշանակութիւնները պարզել և ճշգել:

(1). — Հայցուածին առարկան է Հաց. այս բառը հսու կը կենաց կեանքի բոլոր պէտքերուն համար: Յակոր նահապետ երբ կը կանչէ իր որդիները որ վերջին օրերը անոնց գլուխը գալիքները պատմէ անոնց, Ասերի համար կ'ըսէ: — Ասերայ պարարտ հաց իւր, և ինքն տացէ կերակուր իշխանաց (Ծննդ. կիթ. 20): Հսու ակնարկուած Ասերին «հաց»ը, ուրիշ բան չէ, եթէ ոչ անոր կեանքի բոլոր պէտքերը: Հետեւաբար, հացը կը նշանակէ մեր մարմնական կեանքին շարունակման համար պէտք եղած բոլոր միջոցները: — սնունդ, հագուստ, բնակարան: Բայց այսչափը միայն առերեւոյթուն նշանակութիւն մը պիտի ըլլար, եթէ հայցուածին հաց բառը այս առումով միայն հասկնալինք:

Հացը իր ընդարձակագոյն եւ աւելի բարձր նշանակութեամբ սնունդ կը նշանակէ, և մենք սնունդ ըսելով պէտք չէ հասկնանք մեր մարմնաւոր սնունդը միայն. որովհետեւ, մեր մարմնաւոր կեանքէն վեր, ունինք նաեւ հոգեկան կեանք մը, որ ճիշդ մեր մարմնաւոր կեանքին պէս, օրական սնունդի պէտք ունի: Եւ այ՛, որչափ որ հոգին աւելի է մարմինէն, այնչափ ալ բարձր է մեր հոգեկան սնունդը մարմնականէն:

Տեսնենք հիմա, թէ ի՞նչ սնունդ կ'ուզէ մեր հոգին: Նախ՝ ան կ'ուզէ սնունդը կենաց Բանին ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ: Աւետարանը սնունդն է մեր հոգիներուն, առանց անոր՝ անսուադ պիտի կորսուէր և մահանար մեր հոգեկան կեանքը: Աւետարանն է այս երկնաւոր մասնան, որ այս աշխարհի անապատին մէջ թափառող նոր իսրայէլներուս համար հո-

գեկան սնունդ կը հայթայթէ: Աւետարանի հոգին, Յիսուս ի՛նքը, կենաց Հացն է մեր հոգիներուն. իր մարմինը ճշմարիտ կերակուր է և արիւնը՝ ճշմարիտ ըմպելի. և այս կենաց Հացը, կեանքի Աղբիւրը, իր մահուամբ կեանք ջամբեց մեզ. յաւիտենական կեանք: Աւետարանը ճշմարիտ խընճոյքն է մեր հոգիներուն. հո՛ն կ'առնենք յաւիտենական և անհուն սիրոյ սնունդը, սնունդը գութին և ներողութեան, սնունդը հոգեկան բարձրացման, սնունդը ճշմարտութեան, սնունդը սրբութեան, և վերջապէս՝ սնունդը փրկութեան: Շատ հացալից սեղաններ կան Աւետարանի առատութեան սրահներուն մէջ. բայց, մենք անառակ որդիի թափառութեներուն և խոզարածի աղատուտ կեանքին մէջ հոգեւին չենք անդրագառնար մեր Հօրը տան, ուր մեզ կը սպասեն զբկող թեւեր, տաք համբոյներ գրոշմելու պատրաստ սիրտեր, որդիութեան առաջին պատմուճաննը, ակնակուռ և թանկագին մատանին և պարարտ հորթով պատրաստուած փրկութեան սեղանը: Ուրեմն, քրիստոնէի մը համար կը վայելէ մեղաց Եգիպտոսին եօթնամեայ սովին առթած աղիքի գալարութեներուն տակ մեռնիլ անսուադ: Որո՞ւ համար կատարուեցաւ փըրկութեան այս զոհը, չնորհաց այս տօնը. որո՞ւ համար բացուեցան Յովսէփիեան առատութեան այս ամբարանոցները: Ահա ա՛յս է այն սնունդը որ կը գտնէ հոգին Աւետարանի լիութեան մէջ. որովհետեւ, Աստուծոյ Օրէնքը մեղրէն ու մեղրի խորիսին աւելի քաղցր է և կ'անուշցնէ մեր քիմքերը: Այսպէս կը գոչէ Եսայի գարերու մէջէն, իր հրամաքուր բերնով. — «Ո որ ծարաւիդ էք՝ երթայքի ի ջուր. և որ միանգամ ոչ ունիք արծաթ, երթայք գնեցէք. և կերիջիք առանց արծաթոյ և գնոց զինուոյ. և զնարպ բնաւ ընդէ՞ր իսկ գնէք արծաթոյ և ոչ հացի, և զվաստակս ձեր ոչ ի յագուրդ. լուարուք ինձ և կերիջիք զբարութիւնս, և վայելեսցեն ի բարութիւն անձինք ձեր» (Ես. Ծէ. 1-2):

Ահա ա՛յս է Աւետարանին կենաց Բանին հրաւէրը, «արդարութեան անօթի և ծարաւի» հոգիներուն համար: «Երանի՝ որ քաղցեալ և ծարաւի լիցին արդարութեան, զի նոքա յագեսցին» (Մատթ. Ե. 6):

Ուրիշ նշանակութեամբ մը Աստուած

է ճշմարիտ սնունդը մեր հոգիներուն, ուրովհետեւ Աստուածային անհուն ստորոգեւլիներուն համար և զէպ անոնք մեծնալու և զարգանալու կը բաղձան մեր հոգիները. ստորոգելիներ՝ որոնց կնիքը զրոշմուեցաւ մեր հոգիներու ճակտին, և որոնց նմանեւլու կարելիութեան չունչը փչուեցաւ մեր ուռնգերուն: Աստուածայնացումի այս ներքին տեհնչանքը Աստուածմէ և Անոր անհուն ստորոգելիներէն ուրիշ բանով մը չի յագենար:

Մեր հոգեկան կեանքը պէտք ունի նաև պահպանութեան: Ինչպէս որ մեր մարմնական կեանքը հագուստի, բնակարանի և ուրիշ պաշտպանութեան պէտք ունի, այնպէս ալ հոգեւոր պահպանութեան պէտք ունի մեր հոգեկան կեանքը: Այո՛, Աստուածմով և Անոր պատուիրանքներուն կատարումով միայն կարելի կ'ըլլայ այս պահպանութիւնը: Պէտք ունինք պահուելու Աստուածային բարկութենէն, որովհետեւ մեր մեղսալից խորհուրդները, մեր չար գործերը, մեր խարեպատիր սիրտը և պատրանալից հոգին արժանի կը դարձնեն մեզ Անոր բարկութեան. բայց Աստուածային գութը կը պահպանէ զմեզ, երկարելով մեր կեանքերուն թելը, շարունակելով փրկութեան միջոցները, պարզեելով չնորհաց առատութեան ոռոգող անձրեները. ահա այդ կերպով մեր հոգիները ազատ կը մնան Աստուածային զայրոյթէն, որ արդար է. զի խորայելի առակեալ այգիին պէս, ամէն խընամք ու հոգածութիւն գործադրած է Աստուած որ մենք փրկութեան պատուղը հասցընենք, բայց մենք փուշ ու տատասկ յառաջ կը բերենք և մահաբեր ողկոյզներով զարդարուած ենք: Աստուածոյ սէրն է որ կը պահպանէ զմեզ: Ի՞նչ պիտի ըլլար մեր վիճակը՝ եթէ Աստուած սոսկ իր արդարութեամբ վարուէր մեզի հետ. այն ատեն Անոր բարկութեան առջև ո՞վ պիտի կրնար կենալ: Ո՞վ պիտի կրնար արդարանալ Անոր առջև, որ անհուն և յաւիտենական Արդարութիւնն է: Զէ՞ որ աստուածահայր կոչուած Դաւիթ մարգարէն իսկ ըսած է իրեն համար, և Անօրէնութեամբ յլացաւ և ի մեղս ծնաւ զիս մայր իմ»: Ուր կը մնանք մենք որ մեղքի մշակներ ենք, և ախօյւեանները՝ անիրաւութեան: Ուրեմն, Աստուած է որ կը պահպանէ մեր հոգիները. և

մեր հոգեւոր կեանքը Անոր հոգածութեան առարկայ մեալով միայն կարող է շարունակուիլ, հակառակ ներքին ու արտաքին աննպաստ և մահացուցիչ ազդեցութիւններու: Այո՛ մեր հոգիները պէտք ունին նաև պահպանուելու չարին ազդեցութիւններէն. չարին, որ թունաւորած է մեր հոգին կհանքը. և այս ալ կարելի է դարձեալ մեր երկնաւոր Հօր հոգածութեամբ և խնամքով: Ահա այս կերպով մեր հոգիներուն սնունդը՝ կենաց Խօսքով, Աստուածային պահպանութեամբ, հացնէ մեր հոգիներուն, և մեր օրուան հացը ըսելով պէտք է հասկընանք նաև այս հոգեկան հացը: Բայց, այս կերպով հացին առաջին նշանակութիւնն ալ կարեռութենէ զուրկ նկատել չենք ուզգեր: Քիրստոնէութիւնը այնչափ վերացական կրօնք մը չէ, որչափ հասկնալ կը կարծեն ումանք, որ բնաւ կարեւորութիւն չը տայ մեր մարմնական պէտքերուն, ու միայն ազօթք, Ա. Քիրքի ընթերցում, հոգեւոր խօսակցութիւն, պաշտօն և պաշտամունք, և ասոնք միայն ըլլան իր պահանջները: Այո՛, ասոնք էական և բարձր պահանջներ են, բայց պէտք չէ անտեսել նաև մեր մարմիններուն արդար պահանջները. որովհետեւ՝ մեր հոգեկան չենքը մեր մարմիններուն վրայ կառուցուած է: Մեր մարմինները կենդանի Աստուածոյ տաճարներ են. հոգիին տաճարներն են, և հետեւաբար, ուրբը են նաև մեր մարմինները և մարմնական պահանջները՝ իրենց օրինաւոր և Աստուածահաճոյ շրջանակին մէջ: Մեկնիչ կօտէ կ'ըսէ. «Աստուածոյ ծառայելու համար առաջին և էական կէտը ան է որ մենք ապրինք»: Այո՛, ապրինք, ո՞չ թէ չարաչար, մեր մարմինները լլկելով ու անիրաւելով, ինչպէս կ'ընէին ճգնաւորական դարու շատ մը մենակեաց անապատականներ. այլ ապրինք չափաւորութեան, ողջախոհութեան և պարզակեցութեան պահանջնումներուն համեմատ: Որչափ որ մեզք է աշխարհամէր կամ աշխարհամոլ ըլլալ ճաշակով, փափաքով ու կենցազով, այնչափ ալ մեղք է աշխարհատեաց և ինքնազրկող ըլլալ՝ մեր կեանքին համար: Սուրբ են մեր քունը, հանգիստը, առողջութիւնը, հացը, պայոյտը մարմնակրթանքը, ընթերցումները, խաղերը և ամէն միջոցները, որոնցմով կը բարգաւածի կեանքը և անոր եռանդազին գործու-

Նէութիւնները մեր մէջ՝ Նոյնպէս սուրբ են մեր հոգեւոր կեանքին բարգաւաճման համար գործածուած բոլոր հոգեւոր և կրօնական միջոցները։ Ասոր համար է որ Քրիստոնէութիւնը կոչուած է ըլլալ ապագայի աւ կրօնքը, առաւելապէս իր այս առողջ սկզբունքներուն պատճառաւ։

Հետեւարար, «Հաց» խնդրելով հայցած կ'ըլլանք նաև այն բոլոր միջոցները, որոնցմով մեր թէ՛ հոգեկան և թէ՛ ալ մարմական կեանքին շարունակումը կ'ապահովուի։ Աստուած մեռեներու Աստուածը չէ, այլ կենդանիներուն։ Դերեզմանը զԱստուած չի փառաբաներ։ Աստուած մեղաւորին մահէն հաճոյք չի զգար։ Ահա այս պատճառներով Ան կ'ուզէ որ մենք ապրինք և առատապէս կը չնորհէ մեզ մեր կեանքի պահպանութեան միջոցները։

(2). — Հայցուածին երկրորդ բառն է Մեր։ Ինչո՞ւ մեր հացը։ Նախ՝ որովհետեւ Աստուած զայն մեր աշխատութեան հետ կապած է։ «Քրտամբք երեսաց քոց կերիցես զհաց քո» (Ծննդ. Դ. 19)։ Այս՝ ուրիշ խօսքով՝ կը պատուիրուի նաև Ա. Թեսաղ. Թուղթին մէջ։ «Հանդարտել և գործել զիւրաքանչիւր, և գործել ձեռոք ձերովք, որպէս և պատուիրեցաք ձեզ, զի գնայցէք պարկեցտութեամբ առ արտաքինսն, և մի իւիք կարօտեալ իցէք (Ա. Թես. Դ. 11)։ Առաքեալը աւելի վճռականօրէն կը կրկնէ իր այս պատուէրը երկրորդ Թուղթին մէջ՝ ըսելով։ «Քանզի մինչ առ ձեզն իսկ էաք, զայս պատուիրեցաք ձեզ, թէ որ ոչն կամիցի գործել, և կերիցէ մի» (Բ. Թես. Գ. 10)։ Հետեւարար, այս հացին մեր աշխատութեան լծորդուած ըլլալը կերպով մը յարմարութիւնը կուտայ մեզ զայն անուանելու Մեր Հացը։ որովհետեւ, առանց աշխատութեան ինչ որ ուտենք՝ մեր հացը չէ ան։

Ուրիշ կէտ մըն ալ սա է, թէ «Մեր» կ'ըսենք, այսինքն յոգնակի կ'աղօթենք, և այս կերպով ուրիշներու համար ևս աղօթած կ'ըլլանք, խնդրելով նաև անոնց օրական հացը։ Որովհետեւ, այս աղօթքին Մուտքին մէջ երբ «Հայր Մեր» կ'աղօթէինք, բոլոր մարդոց հետ մեր ունեցած եղբայրութիւնը կը հասկնայինք։ Ահա՝ այդպէս ալ երբ մեր հացին համար կ'աղօթենք, բոլոր մարդոց ալ նոյն այս մեզի տրուած հա-

ցէն շնորհուիլը հայցած կ'ըլլանք։ Այս՝ ինչպէս որ մենք մեր հացը մեր ճակարին քրտինքովը կը շահինք և Աստուծմով իրաւունքը կ'ունենանք ըսելու, «Մեր հացը», այնպէս ալ բոլոր մարդիկ կը շահին իրենց հացերը։ և պէտք է որ շահին ալ, որովհետեւ, այս է արդարութեան պահանջը։

«Ով որ չի գործեր՝ թող չուտէ» կանոնը շատ արգար է և տրամաբանական։ Բայց այս մեր բառին նշանակած եղբայրական կապակցութիւնը ուրիշ զգացում մը ևս կ'արթնցնէ մեր մէջ։ այն է անկարներու և տկարներու օգնելու զգացումը, գութի զգացումը։ Այսպէս աղօթելով մեր վրայ առած կ'ըլլանք այնպիսիներու ալ օգնելու նուիրական պարտականութիւնը, եթէ մեր հացը չնորհուի մեզ, հոգ չէ թէ այն օրուան հաց միայն ըլլայ, պէտք ենք անկէ բաժին հանել մեր կարօտ եղբայրներուն։ Որովհետեւ, խնճոյքներ սարքող և համադամներու գիրցող անսիրտ մեծատուններուն դռներուն քով շուներէ միայն այցելուած աղքատ Դազարոսներ քիչ չեն։ Մարդկութեան անցուղարձի ճամբաններուն վրայ վիրաւոր ինկածներ անպակաս չեն։ անոնց համար Բարի Սամարացիներ ըլլալ պէտք ենք։ Առանց այսպիսի ներքին տրամադրութեան մը՝ վախնանք աղօթելու խընդրելով «մեր հացը» հապա ըսենք, «իմ հաց»։ որովհետեւ, Աստուծմէ իրեւ մեր հացը առնել և զայն իրեւ սոսկ մեր անձերուն յատուկ հաց գործածել՝ զԱստուած խարեւ պիտի ըլլար։ և արդէն զիտենք որ զԱստուած չենք կրնար խարեւ։

(3). — Հանապազորդ, այսինքն ամենատուր հացն է զոր կ'ուզենք։ Այս բառով ալ կը հասկնանք գոն ըլլալ մեր ամենաւուր հացով։ և արդէն հանապազորդ հացն է մեր անմիջական և ամենակարեւոր պէտքը։ Ցիսուս կը պատուիրէ վաղուան համար չի հոգալ, որովհետեւ՝ մեզմէ ո՛չ մէկը իր հոգ ընելովը հասակին վրայ կանգուն մը կրնայ աւելցնել։ Դաշտին շուշանները և երկնքի թուչունները մեր երկնաւոր Հօր հոգածութիւնը կը պատմեն մեզ։ չէ որ Բընութիւնը իր ամէն գարնանային վերածընութեան առթիւ յոյսի նոր թելեր կը թըրթըուացնէ մեր մէջ։ թռչունները իրենց դայլայիկներու հրճուագին չեշտերով Աստուծոյ խնամքը չեն եղանակեր մեր ականջ-

ներուն։ Բոլոր արարածներ, չնչաւոր ու անշունչ, պերճ փաստեր չե՞ն Աստուծոյ հայրական խնամքներուն շարունակման Ռւրեմն, ինչո՞ւ հոգալ վաղուան համար, որովհետեւ վաղուան օրը իրեն համար հոգ պիտի ընէ. օրուան իր նեղութիւնը հերիք է։ Ըսել կ'ըլլայ, ուրեմն, թէ ամենաւուր հացին համար ազօթել պէտք ենք։ Բայց, կան կարգ մը մարդիկ, մանաւանդ ծոյլ քրիստոնեաներ, որոնք Յիսուսի յանձնարարած այս սկազուան համար չի հոգաւէն անհոգութիւն և անփութութիւն հասկընալ և սորվիլ կը սիրեն։ Մինչդեռ, այդպիսիներ չարաչար կը սխալին, որովհետեւ, մեր հացը ամենաւուր ըլլալովը, մերը ըլլալէ, մեր աշխատութեան լծորդուած ըլլալէ, և անկէ ուրիշներու ևս բաժին հանելու համար տրուած ըլլալէ չի դադրիր։ Ահա այդ իսկ պատճառաւ Յիսուսի այս խօսքերէն անհոգ, ծոյլ ու մեղկ կեանքի ծրագիր մը հանել և անոր համեմատ ապրելու աշխատիլ մեծ սխալ է։ Քրիստոնէութիւնը մակարոյծներու կրօնք մը չէ. ան օրնած է աշխատութիւնը, դրամը, բարիքի ամէն միջոցները, և պարտք կը դնէ որ ամէն մարգ իր հացին համար աշխատի։ Հոս՝ այս անհոգութեան իմաստը բաղդատական է. ինչ որ արգիլուած է սա է, թէ օրուան համար, օրուան հացին համար հոգալը Աստուծոյ Թագաւորութեան չի նախադասուի, ինչ որ կ'ընեն շատ մը աշխարհասէրներ։ «Խնդրեցէք նախ զարքայութիւն Աստուծոյ, և այդ ամենայն յաւելցի ձեզ»։ Ահա ա՛յս է նշանակութիւնը «Հանապաղորդ Հաց»ին։

Ոհ, ո՛չափ պիտի խաղաղէր աշխարհ եթէ մարդիկ գոհունակութեան այս զգացումով համակուէին։ ո՛չափ դիւրին պիտի ըլլար մղել կեանքի պայքարը։ ո՛չափ դիւրաւ պիտի լուծուէր Հացի Խնդրիը։ ո՛չափ աղէկ հասկցած պիտի ըլլային մեծահարուստ միջիոնատէրներ իրենց ի շահ գործողներու հանդէպ, և գործաւոր դասակարգն ալ՝ գործելու իր բաժինը։ Մինչդեռ աշխարհ՝ մոռցած իր ամենաւուր հացը՝ կը հետեւի իր մոլութիւններուն, զրկումի և անիրաւութեան։ Արդեօք ե՞րբ մարդիկ օրուան հացին պարզութեամբ ապրելու պարզակեցութեան, գէպի Բնութիւնն ու բը-

նականը պիտի վերադառնան, հոգ չէ թէ միլիոններու վրայ հանգչին։ Ամենաւուր Հացը օրհնեալ պտուղն է աշխատութեան։ արդէն Մանանան ալ ամէն օր չէ՞ր հաւաքուէր, օրուան մը բաւելու չափ։ Այսպէս է նաև մեր հոգեկան սնունդը, ինչպէս մարմեաւորը։ «Ամենաւուր Հացով» աղօթած կ'ըլլանք մեր միտքերուն համար՝ օրական մտածութեան առարկայ, մեր սիրտերուն համար՝ օրական փափաքներ, որոնք պիտի օգնեն մեր հոգին սննդառութեան և դարգաման։

(4). — «Տուր մեզ» բայն է հայցուածին, որ չարունակութեան իմաստն ալ ունի. այս պաղատական-հրամայական մըն է, որ կը նշանակէ, հաճէ, փափաքէ, ուղէ տայն Աստուծած է բոլոր չնորհաց Արարիչը, Աստուծած ինքն է մեր հացը, որ միշտ կ'ինէ երկինքէն։ Խորայէլացիները անապատին մէջ Մանանան կերան և մեռան, բայց, երկինքէն իջած այս հացը ուտողը յաւիտեան կ'ապրի։ «Տեառն է երկիր լրիւ իւրով»։ Ան կ'ուտայ մեր սնունդը, հագուստը, բընակարանը և ամէն ինչը։ Անով ինչ ենք, և առանց Անոր՝ ոչինչ։ Ուրեմն, յարմարապէս է որ կ'աղօթենք, «Տուր մեզ»։ Կ'աղօթենք Մէկու մը, որ ունի, կրնայ տալ, կ'ուզէ տալ, տուած է անցեալին մէջ, կուտայ ներկայիս մէջ, ուստի՝ պէտք չէ՞ր հաւատալ թէ պիտի տայնաւ ապագային մէջ։ Միայն թէ ուղենք Անոր կամքին համաձայն։ Արդին կը հրամայէ մեզ ուզել Անկէ, Աւզել մեր ներթական պէտքերուն համար, ուզել մեր հոգեկան պէտքերուն համար։

(5). — Հայցուածին վերջին բառն է «Այսօր»։ Դուկասու Աւետարանին մէջ կ'ըսուի «Օր ըստ օրէ» որուն մէջ ալ չարունակութեան իմաստ կայ, ինչպէս բային մէջ։ Կարծես թէ այս ճամբորգի մը, ուխտի ճամբան գացողի մը երգն է։ Եւ արդէն ի՞նչ է կեանքը, եթէ ոչ որ մը միայն։ և ի՞նչ ենք մենք՝ եթէ ոչ ուխտաւորներ, ճամբորգներ գէպ երկնաւոր Քանանը, պէպի սրբագոյն երկիրը, արդարութեան հայրենիքը։ Այս, մեր օրական երգն է այս՝ երազի նմանող մեր կեանքին համար։ մեր «ստուերի պէս» անցնող, «սոստայնանկին կիցին պէս» սահող օրերուն համար։ Մենք «Այսօր»ը ունինք մեր ձեռքերուն մէջ։ բան մը չենք գիտեր վաղուան համար։

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ

«Այր լի հաւատով եւ Հոգւով Մրբով»
(Գ. Առաք. Զ. 5)

Գործք Առաքելոցին անանուն հեղինակը, որ շատ հաւանաբար երրորդ Աւետարանին հեղինակն է, գեղեցիկ և վճիռ կերպով բարացուցած է Ս. Ստեփանոսի նկարագիրը «այր լի հաւատով և Հոգւով Մրբով»։ Աւեգ Տօներէն երկրորդն է Ս. Ստեփանոսի տօնը։ Ան «Նախասարկաւագ», անախավկայ», «առաքեալ», «առաջին մարտիրոս» կը յորջորջուի, և նախնական Քըրիստոնէական Եկեղեցւոյ փառապանձ դէմքերէն մին եղած է և որ առաջինը եօթանց խումբին, որոնք ապա Սարկաւագ անունը ստացան, որ Եկեղեցւոյ մէջ ծառայող և կամ սպասաւորող կը նշանակէ։ «Եօթանց» խումբին ընտրութեան զլխաւոր պատճառը և շարժառիթը եղած էր, երուսաղէմի մէջ ամենօրեայ հացի բաշխումին մէջ (դրամ կամ սնունդ) հելենախօս այրիներու անտէր մեալնին, ինչպէս որ կը կարգանք ոզի արհամարհեալ լինեին ի պաշտամանն հանապազորդի այրիք նոցա»։ Այսինքն՝ հելենախօս հրեաներու այրիները ամենօրեայ ողորմութեան մէջ կ'անտեսուէին (Գ. Առաք. Զ. 1 և շար.)։

Հետեւաբար, սխալած կ'ըլլանք երբ աղօթենք, «Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր»։

Պէտք է սորվինք այս հայցուածով, նախ՝ հաւատք, երկրորդ՝ վստահութիւն, երրորդ՝ գոհունակութիւն, չորրորդ՝ չափաւորութիւն, հինգերորդ՝ աշխատասիրութիւն, և վեցերորդ՝ իրերօգնութիւն։

Աւրեմն, Տէրունական Աղօթքին մեզ վերաբերող այս հայցուածը, որ մարդկային հայցուածներուն առաջինն է, մերկարծածէն շատ աւելի ընդարձակ և խորունի նշանակութիւն ունի թէ հոգեօրապէս, թէ մարմանաւորապէս։ Այս գիտակցութեամբ աղօթենք, — «Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր»։

ԳՄ. ՄՐԿ. Հ. ԳԱԼՈՒՍՑԵԱՆ
(Նարունակելի՝ 13)

Երկուտասան առաքեալները ի տես այս կացութեան, աշակերտներու և հետեւող ներու խումբը կանչեցին, ինչ որ բաւական մեծացած էր, առաքելական քարոզութեանց չնորդիւ և հանապազօրեայ բաշխումի հարցը եւ կատարուած անկանոնութիւնները հարթելու համար, առաջարկեցին որ եօթը անձերի բաղկացած մարմին մը ընտրուի, «զորս կացուսցուք ի վերայ պիտոյիցս այսոցիք», իսկ իրենք ալ ազատ ըլլան աշոթքով և պաշտամունքով զբաղելու «աշոթից և պաշտաման բանին հպատակ լիցուք»։ Թէ՝ ինչո՞ւ համար եօթը անձեր ընտրուեցան, այդ մասին որոշ բան մը չենք գիտեր, բայց շատ հաւանական է որ, եօթը զլխաւոր ճիւղերու բաժնուած ըլլայ այդ գործին մատակարարութիւնը։

«Եօթանց» այս խումբը, առաքեալներէն ձեռնազրութիւն ալ ստացան, «եղին ի վերայ նոցա զձեռս», և իրենց գործունէութեան սկսան։

Ս. Ստեփանոս, «Եօթանց» այս խումբին զլխաւոր առաջնորդն էր. իսկ իր վեց միւս Ընկերներն էին. 1. Փիլիպպոս, 2. Պրոքրոսն, 3. Նիկանովլուս, 4. Տիմոֆեյս, 5. Պարմենա, 6. Նիկողայոս Սնտիոքացին։ Աւանդութեան մը համաձայն, Ստեփանոսնք, այսինքն՝ Ս. Ստեփանոս և իրեն դասակից վեց ընկերները, Արոնի լերան վերնատան մէջ՝ ուր Ս. Հոգին իջաւ առաքելոց վրան, սարկաւագ ձեռնազրուեցան առաքեալներէն։

Պազեստին, այդ ժամանակ, հռովմէական պիտութեան գերիշխանութեան ներքեւ կը գտնուէր։ Սակայն և այնպէս, հըրեաները Պաղեստինի մէջ կարգ մը առանձնաշնորհումներ կը վայելէին։ Պաղեստինաբնակ հրեաները երկու զլխաւոր խումբերու բաժնուած էին։ Պաղեստինցի, արամերէն խօսող հրեաններ, Արտաքոյ Պաղեստինի, հեթանոսութենէ ի հրէութիւն գարձող հրեաններ, որոնք յունարքէն կը խօսէին և մեծամասնութիւն կը կազմէին։ Պաղեստինի զլխաւոր քաղաքներուն մէջ, մանաւանդ երուսաղէմի մէջ, հրեայ ժողովարաններ (Սինակոկ) կային, ուր՝ Ս. Դիբքը յունարքն լեզուով կը կարգացուէր, այս իսկ պատճառաւ յունարքնը եթէ ոչ տիրապետող, գոնէ մրցորդ լեզու մըն էր արամերէնին հետ։